

նուկները արուեստականօրէն վախցնելը : Քանի քանի մայրեր իրենց զաւակներուն տեսական դժբախտութեան պատճառ եղած էն զանոնք իրենց պատիկութեան օրերուն սարստիկցնելով մութին մէջ թափառող այսինչ ճիւազին կամ այնինչ հրէշին տնունով : Մանուկը որ իր մօր բերնէն եղած ամէն խօսքի կը հաւատայ իր հոգին միամբ անկնդութեամբը, հետզհետէ կը դառնայ այնքան երկչոտ էակ մը որ, մեծնաւլէն յետոյ ալ՝ չի կրնար պրծիլ աներեւոյթ չար ողբներու անէն, և անոնց սարստին տակ կը մնայ իր ամբողջ կեանքին մէջ :

Աւելորդ չէ թերես յիշել նաև մանուկներու հանդէայ ցոյց տրուած այն տեսակ վերաբերում մը, որ ըշփացնելո կ'ըսուի առ հասարակ : Ծփացնել բառով կրնանք հասկընալ այն անխօրհուրդ եւ անսահման ներողամտութիւնը, որ թոյլ կու տայ մանկան իր քմահաճոյքը տիրական դարձնել ամէն բանի մէջ՝ նոյնիսկ ի վեսա իր անձին : Այդպիսի պայմաններու տակ մեծցող մանուկը պիտի դառնայ տնտարակոյս կամակոր, ինքնահաւառն և ամբարտաւան երիտասարդ մը, որ ոչ իր ընտանիքին, ոչ իր եկեղեցին, և ոչ ալ իր ազգին համար օգտակար ու պատուարեր անդամ մը պիտի ըլլայ : Ծնողաց պարտքն է անշուշտ ներողամտութեամբ նայիլ իրենց զաւակներուն փոքր թերութեանց եւ սխալներուն վրայ, բայց միւս կողմէն անոնց պարտքն է նաև հոկել իրենց զաւակներուն վրայ և ուղղել անոնց թերութիւններն ու մորութիւնները, որպէսզի անուղղայ և շուայտ կենցաղի մը գերի չգտանան խպառ :

Արդ, անհրաժեշտ է ոչ միայն վերցյիշեալ սխալ ու վնասակար ընթացքներէ զգուշանալ մանուկներու հանդէայ մեր վարմունքին մէջ, այլ նաև էական է զործադրել ընդհանրապէս՝ կարգ մը զրական պայմաններ, մանուկները իրեր ճշմարիտ քրիստոնեաներ և աղնիւ հայեր մեծցնելու համար : Պէտք է զանոնք կրթել հայրենի նուիրական աւանդութեանց համաձայն : Պէտք է զանոնք տէր դորձնել առողջ եւ ընտիր ունակութեանց . քանզի մեր ունակութեանց ամրողջութիւնն է որ կը կազմէ մեր կենցաղը, նոյնիսկ մեր կեանքը : Ծընողներու պարտականութիւնն է իրենց զաւակներուն ներշնչել Աստուծոյ սուրբ եր-

կիւղը, որ անոնց խղճին խորէն հնչող ուղղիչ ձայն մը պիտի ըլլայ շարունակ : Վարժեցուցէք ձեր զաւակները սիրելու մեր Մայրենի եկեղեցին, իրենց երկնաւոր Հօրը տունը : Եկեղեցւոյ խնկարոյր մթնոլորտով սնած մանուկը ապահովարար հեռու պիտի մնայ ապականուծ ու գարշելի միջավայրի մը ստորին ու պատրողական հրապոյրներէն :

Մանուկներու մեծագոյն դաստիարակն է մեծերու կեանքին օրինակը : Եթէ ձեր կեանքը հակառակն է ձեր տուած բարի խորհուրդներուն և ձեր քարոզած ճշմարիտ սկզբունքներուն, աւազ, անօգուտ պիտի մնան այդ վերջինները :

Ոսկի խօսքերը այն ատեն միայն իրապէս սոկիի արժէկով կ'ընդունուին, երբոր ապահովուած են սոկի գործերու կնիքով :

Ն. Վ. Պ.

Պ Ա Տ Ա Բ Պ Ա Գ

Ոչ ո՛կ այնքան յիմար է կարծելու քե Աստուծ Խնկ կ'օգսուի երբ սացուածքի կամ նոյնիսկ արդարութեան (առաջինուրեան) նուեր մ'ընծայենք Իրեն : Աղբիւր մը չ'օցուիր բնա երբ մենք խնենք անկէ : Մեր նախնի հայրերը, արդարեւ, կենդանական զոհեր կը մասուցանին Աստուծոյ . ասիկա Աստուծոյ գողովուրդը Աստուածառունչի մէջ կը կարդայ, բայց այլեւս չի կատարեւ . վասնի այդ զոհերը պարզապէս նախնիներն եին մեր մէջ կատարուած բաներու, որպէսզի աւելի Աստուծոյ մօսենամի մենք, եւ մեր գրայիներն ալ մօսենենք : Զոհն մը, պատարագ մը, ուրեմն, տեսանելի խորհուրդ մըն է, կամ անտեսանելի զոհն մը մեկ սուրբ նօսներ : Հետեւաբար ապահուարովը՝ Մարգարեկն բերնով, կամ Մարգարեկ խնկն իսկ իսկ, երբ կը պալսէր Աստուծոյ որպէսզի ողորմուրիւն զնի իր մեղեւուն հօմար, բատ . «Երե պատարագ ուզեկիր՝ կը մատուցանինենք, բայց ողորմունքն իսկ հանելի չեղան Քեզի : Աստուծոյ պատարագը՝ խօնարի հողին է . սուրբ սիրը եւ խօնարի հողին Աստուծ շ'արհամարիներ : »

ՕԳՈՍՏԻՆՈՍ

Քմաղամեն Աստուծոյ, Դիմ Փ. զլ. 5: